

ՕՐՆ ՕՐԵՐՈՒՆ

ԽՈՐՀՈՒԹՅ

(ՄԵՐ ԳԱՄԱՆԱԿՆԵՐԵՆ)

ԵՐԵԲ ՊԱՏԿԵՐ ԵՒ ՄԵԿ ՊԱՏԳԱՄ

Յ. ՕՂԱԿԱՆ

ԽՐՈԿՈՍԳԼՈՎ


ՏՊԿՐԻՆ ԱՐՅՈՅ ՅՈՒԹԵՐՆԵՑ

1947

ՕՐՆ ՕՐԵՐՈՒՆ



၁၅၀၈၁၇



ՕՐՆ ՕՐԵՐՈՒՆ

ԽՈՐՀՈՒԹ


(ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ)

ԵՐԵՎ
1851

ԵՐԵՅ ՊԱՏԿԵՐ ԵՒ ՄԵԿ ՊԱՏԳԱՄ

Յ. Օ. ՕՇԱԿԱՆ

ԴՐԱ
449



Մայ. 1946, Երևան

ԵՐՈՒՅՈՒՆ

ՏՊՈՐՈՒՆ ՄՐՅՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ

1946

၂၀၁၄ ၂၀၁၅

၁၉၈၃ ခုနှစ်

(၁၉၈၃ ခုနှစ်၊ ၂၀၁၅ ခုနှစ်)

၂၃၂
၂၃၃
၂၃၄

ပျော်မြန်မာရုံ၊ ၁၉၈၃ ခုနှစ်

၂၀၁၅ ၂၀၁၆

၂၃၂
၂၃၃
၂၃၄

၁၉၈၃ ခုနှစ်

၁၉၈၃ ခုနှစ်၊ ၂၀၁၅ ခုနှစ်

၂၀၁၅

ՁԵԿՈՅՑ

Ս. Թ. Շրջ. Միութիւնը այս հրատարակութիւնով իր Մատենաշարի երկրորդ հատորն է որ կը ներկայացնէ մեր ընթերցասէր հասարակութեան, դարձեալ նոյն հեղինակէն ու գրական նոյն սեռը (ազգային - թատերադրական):

Դժբախտաբար կարելի չեղաւ յարգել խոստումը մեր Մատենաշարին իբրև երկրորդ թիւը հրատարակելու Պր. Շ. Ռ. Պէրպէրեանի Գեղագիտական Վըբիուուսուսը, անոր համար որ յարգելի հեղինակը ցարդ չէ կրցած իրագործել պատրաստ ծեռագրին վրայ հարկ եղած ամբողջացումները:

Այս առթիւ պարտք կը զգանք յայտնել մեր շնորհակալութիւնները բոլոր անոնց որոնք օժանդակած են եւ կ'օժանդակեն մեր Մատենաշարի հրատարակութեան գործին՝ բարոյապէս եւ նիւթապէս:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

Ս. Թ. ՇՐՋԱՆԱԽԱՐՏԻՑ ՄԻՈՒԹԵԱՆ

ԵՐԿՐՈՒԹՅՈՒՆ

Ներկայ Խորհուրդը քատերական հարազատ կառուց մը չէ, ինչպէս չեն Սուբեժուն Սիւնեցին, Այն օրերուն, Օբանասացունիւն, Երբ մեռնիւ գիտեն, Ոսկի առանակը, Աստ- առած լիջնե, Առ որ կողքայ, Սասունցի Դաւիթ անուններով գրուած գործերը։ Զե նոյն ատեն պատմական հարազատութեամբ միջնադարեան ներկայացումը ինչպէս պիտի քելադրեր խորհուրդ (mystère) բառը։

Անիկա գրուած է կարդացուելու համար : Պատկեր-ներու բաժանումը, խմբական խօսքերը, զործողութեան շեման միջոցներ են այդ ընթերցումը ընդհանրացնելու : Խմբական արտասահմութեան աւելի ընդարձակուած մեկ փորձը : Այս իորհնուրդներուն՝ օգուտով ներկայացումը պայմանաւոր է քատերական, երաժշտական, պարագրական ու բեմագրական ամենեն նոր միջոցներուն զործածութեամբ :

6.0.

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՊԱՐԱԳԼՈՒԽԸ

ԽՈՒՄԲԸ

ՊԱՌԱԻԸ

ԶԱՅՆԸ

ՔԱՀԱՆԱՆ

ՃԵՐՈՒԽԻՆԻՆ

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ

Ա. ԵԿԻՈՐԸ (Բանասեղծը)

Բ. ԵԿԻՈՐԸ (Գրագէտը)

ԽՈՍՈՂԸ

ԳՈՐԾԻԶԸ

ՈՒՍՈՒՑԻՑԸ

ՔԺԻՇԿԸ

ԵՐԱԺԻՇՏԸ

ՃԱՐՏԱՐԱԳԷՑԸ

ՃՈՂՈՎՈՒՐԴԸ

ԼՈՒՍԱԿՈՐԻՉԸ

ԹՈԼՈՐԸ

ԼՈՅՍԵՐ — ԶԱՅՆԵՐ — ԶԵՒԵՐ

ՀԵՐԻՆԱՐ

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

ՈԳԵԿՈՉՈՒՄ

Կարագոյրի դանդաղ վերևաշրւն զուգահեռ, ինչպէս
մշուշի մը միջին, կը յօրինուին տեսարանին զանազան
մասերը:

Ա) — Խորտի էտուբ, բլուրներու աշխ մը թեղադրող,
որոնց կողերուն կը քառուած ծառերու խուրձեր: Այզիներ
որոնք մեռած ըլլան: Հիւղակներ քանի մը պատերով: Երկու
աշխներու զողին զիւղանկար մը, այրած, բայց բաւական
յուսակ որպէսզի որոշուին եկեղեցին, դպրոցը, զերեզմանա-
տունը, իրենց կրթախմբներով: Կը վագե աղբիւրը, այդ ա-
մայժին մեջ:

Բ) — Աջ բւլին կամարակապ դուռ մը, այսիմքն կեր-
պարանքը մուսքի մը ուրկե պակսէր փեղկը: Պատը հին,
խոշոր քարերով: Մուսքին ներ մքին խորութիւն:

Գ) — Զան բւլին ժիչ մը սոցեւօքը կորող մը: Վրան
արևագոյն զիծերով

ԱՊՐԻԼԾՈՅ ԵԱՀԱՑԱԿԵՐՈՒՄ

Վերսառութիւնը ուր զիծերը սինեւմայի յատուկ բագինագոյն:
Հողաւորութենք կը քրոնան:

Դ) — Զան բւլին ժիչ մը ետեւը քարեր, զերեզմաններու
որոնք աւերուած են: Բեւին այս մասը զիւղ մըն է,
քանդուած, որուն ոսքին զերեզմանատունը:

Այսպէս տեղաւորուած, մասերը պիտի յօրինուին դան-
դաղ դանդաղ, թերեւ ծիսակի մը մեջ որ կը կրկնէ պահին-
ուրուայնութիւնը, տեսիլներու յատուկ, անդադար փառ-

արագութեամբ , կղորցոյ , հաղող : Մեծանիստ զեռներու կու-
ներ , երբեմն առանձին , երբեմն երկեակ , երբեմն բառեակ ,
որուն յատակներուն , Աեցելուն աւերակ վասիքը , կարողի-
կենք , մասուններ , յրենց մանրիկ , զերխուած զմբկիկ-
ներով որոնիք սաղաւարտներու կը նմանին : Ուրուաշիպ
բառարեւ յատակագիծ բաղաժներու , հայկական թևաշխար-
հին շայն թեղադրանիներով , ջուրերով երիզուած , զետերով
զօսեւոր : Այս աւեհնը՝ պատառներու ըշար հանդէս մը զորս
ամերեւոք ձեռք մը կը փոք , կը բօրուէ , կը ծաղէ , կը
տանի , տեղի թերեղու համար ուրիշներ : Լոյներու մշտական
պղպջում մը կը սեղծէ տեսլային պատրանիք , մինչեւ որ
սա զուռ տեսարանումը վերածուի խորհրդանիշ երկրի մը :

Կորողը տիրական մասն է վայրին , պատմութիւն մը :

Մարդկային ձեւերը կը լեցուին , պատմելու ասիհանե
իրենց ուրուայնութենին : Երբ պարմանները , բիւով վեց ,
կորողին բացօֆը , բարերու վրայ կը բռնեն դիրք , տեսարանը
զտած է իր Խորհուրդը :

Իումրը , իր ֆնարները հանցերած է :

Պարազուխը . առանց ֆնարի , մեղմ , կշռաւոր , նուա-
գային արտասանութեամբ մը ,

ՊԱՐԱԳԼՈՒԽԸ . — Օրն օրերո՛ւն . . .

ԽՈՒՄԲԸ . — Օրն օրերուն

Որ կը բացուի

Անդիմադիր՝

Կիսուած սրտէն մեծ գիշերուան

Մեզ գտնելու ,

Ու պատմելու

Կամքը անմահ մեր հին ու նոր

Աստուածներուն :

- ԽՈՒՄԲԸ.** — Հոս ենք, մայրիկ, քու արիւնէդ...
ՊԱՌԱԻՔ. — Գո՞ւք ալ մեռել ունիք լալու:
ԽՈՒՄԲԸ. — Ազգը լըման, մայրիկ թշուառ
 Սա գիշերով
 Ե՛նկեր ճամբայ, չորս ծագերէն
 Արտասուելու
 Սուրբ սիրական իր մեռելներ
 Թիւը որոնց
 Աստուած մինակ կրնայ պահել:
 Քալէ առաջ:
- ՊԱՌԱԻՔ.** — Պղտոր կրա՛կ՝ լուսն աչքերուս:
 Զեմ տեսներ ես ոչ իմ առջիս,
 Ոչ ալ հեռուն:
 Զեմ տեսներ ես ծեր հասակներ:
 Հո՞ս չէ կոթողն Ապրիլին մէջ
 Ինկողներուն:
- ՊԱՐԱԳԼՈՒԽԸ.** — Քանի մը քայլ, կը հասնիս դուն
 Սուրբ կոթողին...
 Օ՛րն օրերուն
- ԽՈՒՄԲԸ.** — Շեմին որուն կ'ըսենք քեզի,
 Մայրեր, հայրեր որդեկորոյս,
 Ըլլաք մեռած, ըլլաք ալ ողջ
 Բրէք ականջ... .
- Լուսաւոր լուսքեան մը մէջ, խորունկներեն որոնց
 վերև բլուրները բաւալ բաւալ կը փախին, ձայն
 մը, շատ յուսակ, խորհրդաւոր
- ԶԱՅՆԸ.** — Բրէք ականջ
 Կ'իյնան ահա դռներն անհուն

ՊԱՌԱՒԻԾ . — Միշտ դանդաշելով . ձեռփերովը օդը կոծեղիւ-
իքրեւ քեւակ , ու հեւաղին .

Դրէք ինծի շիտակ ճամբուն .
Դուք չէք տեսնէք
Աչքէն պղտոր , ոտքէն խախուտ
Պառաւը խեղճ :

ԽՈՒՄԲԸԼ . — Քալէ շիտակ , բաց է առջիդ
Հասնիս պիտի դուն կոթողին :
Կ'ըսե՞ս մեզի թէ ո՞վ կ'ուզես :

ՊԱՌԱՒԻԾ . — Կ'ուզեմ տըղաս :

ԽՈՒՄԲԸԼ . — Ո՞ղջ թէ մեռել :

ԶԱՅՆԸԼ . — Ողջն ու մեռել
Մէկ են այսօր :
Հսէք մօրկանն այդ սեւաւոր
Տեսնէ պիտի հասակն աղւոր
Իր զաւակին :

ՊԱՌԱՒԻԾ . — Տակն է քարին նահատակին :

Ամէն տարի ,
Կուզամ օրհնել տալու անոր
Անուշ հոգին :
Ու հոգիներն ամենական
Ապրիլին մէջ
Ինկողներուն :

ԶԱՅՆԸԼ . — Թիտի կենայ նման մատաղ
Նոճենիի , աչքիդ առջին
Սլաքն անոր պերճ հասակին
Մայր սիրական :
Առնես պիտի դնել կուրծքիդ

Լուսաւորիչն Հայրենիքին
Հայաստանեայցըս աշխարհի:

ՊԱՌԱՒԻՆ. — Ես չեմ ճանչնար մեծ մեծ մարդեր:
Կուզեմ տէրտէրն ես մեր գիւղին,
Տղաս կնքող.

Տէր Մկրտիչ անունն անոր:
Ամէն տարի, Նոր Կիրակին
Կուտամ կարդալ Աւետարան,
Հոգեհանգիստ,
Այս կոթողին:
Գիշերն եկեր էր երազիս,
Փափսալու՝ օրուան համար
«Մեծ Մեռելոց»:

ԽՈՒՄԲԸ. — Օ՞րն օրերուն՝
Մեռելներուն ու ողջերուն:

ՊԱՌԱՒԻՆ. — Զայն տուր, տըղա՛յ, քահանային
Չուշանայ թող:

ԽՈՒՄԲԸ. — Ինքն է, մայրիկ,
Ահա կուզայ,
Տէրտէրը քու երկարմօրուս:

ՔԱՀԱՆԱՆ. — Յանուն Հօր եւ Որդւոյ . . .

ԽՈՒՄԲԸ. — Բաէ, տէր հայր, սա մայրիկին
Բլայ քիչիկ մը համբերող:

ԶԱՅՆԻ. — Քիչ վերջ հսկայ հոգեհանգիստ:
Լուսաւորիչն ինք կը կարդայ
Տաղ, շարական, աւետարան,
Կարգ հանգստեան ու պահպանիչ,
Հոգուն համար մեռելներուն:

ԴՐ 1851

ՏԵ

ուրիշ խաղ, բազմեցին ու բազմակերռն, անդադար
յօրինուող, փլող, նորհն շինուող։ Որո՞ւն։ Որո՞ւն
անսիցապէս կը հետեւի շատ բաց պայծառութիւն մը։
Ասոր ընդմեջէն, իմշակս միջնադարեան նկարի մը
լուսապալին, կը ձեւառուուի մարդկեղին կերպա-
րանի մը, ցողցուն, դման, դուռ որ մեղմ բոցով մը
կ'այրի բայց չի հաջիր։

ՊԱՐԱԳԼՈՒԽԸ. — *Տղա՛ք, պատկա՛ռ, բազկատարա՛ծ*
Ու ծնրադիր։

Խումբին սղաժը կը կատարեն թեշադրանիը,

ՊԱՐԱԳԼՈՒԽԸ. — *Ա՞ն, որ ըսին*
Թէ պիտի գայ
— Լուսաւորիչն Հայաստանեայց։

ԶՈՅՆԸ. — *Մտած է թեմ։ Երիտասարդ մըն է, զեղադիմ*
ու տրում։ Առանց ֆնարի։

Օրուան համար
Ան նըւիրակ,
Կատարելու հոգեհանգիստ,
Լուսաւորիչն Հայաստանեայց

կամարակաս մուտքէն, մեկ ոտքը թեմ, միւսը մուրին,
կը բանայ աջ թեւը պատկառելի ծերունի մը որո՞ւն
մօրուիք չի կրնար սպիտակ մենալ, դյուերին անընդ-
հատ ողողուելով։

ԾԵՐՈՒԽՆԻՆ. — *Թող օրհնուի*
Արեւելեան կողմն աշխարհիս

հանդարս, տրում, անուշ։

ԽՈՒՄԲԸ. — *Որ եղած է ոտքի, առած կոոր դիրք, դիպի*
մուտքը,

- ԶԱՅՆՔ . —** Երիտասարդ, դուն նըւիրակն
ես այս Տօնին:
- ԽՈՒՄԲՔ . —** Գալուստն անոր հազար բարով:
- ԶԱՅՆՔ . —** Ան կը խօսի, կրնայ խօսիլ
Մեռելներուն եւ ողջերուն:
Այսպէս կ'ըսեն իմ բերանով
Հնոց նորոց մեր Սատուածներ:
- ԽՈՒՄԲՔ . —** Օրուան դիմաց սա արցունքի,
Ցիշատակի,
Երիտասարդ, բարով, բարով
Հազար բարով
Դուն կը հասնիս: Անցիր առաջ:
- ՆԵՐՈՒԻՆԻՆ . —** Ոտքիդ՝ հողն է քու դաքերուն
Որ արիւնովս ու ոսկորով
Է կազմուեր քու պապերուն:
Ոտքիդ՝
Հողն է ուր կը զարնէ
Սիրտը անմեռ քու քոյրերուն,
Եղբայրներուն:
- ԽՈՒՄԲՔ . —** Առջիդ,
Կոթողն է սրբազան,
Միլիոններուն ցաւը փոխած
Այդ մարմարին,
Ինչպէս բողոք մ'հողէն բխած,
Խորհուրդն ու յոյսն
Արծանելու ժողովուրդիդ:
Երիտասարդ,
Մեծ մահաստանն ես դուն մտած
Քու պատմութեան,

Կարգ-կանոնով է ամէն բան
Սա աշխարհին:

Ճիմա հրսկայ հոգեհանգի՛ստ

Հայոց համայն հոգիներուն:

Հազար հազար ունինք մեռել:

Օրհնենք պիտի բոլորին մէկ

Սուրբ յիշատակն, անունն արդար:

Նայէ ետիդ,

Զեռքին պըսակ,

Երիտասարդն է նըւիրակ

Մեռելներուն ու ողջերուն:

ԵՐԻՑԱՍԱՐԴԻԾ. — Տուէք ճամբայ ու տուէք սիրտ:

ԽՈՒՄԲԸԾ. — Հոս ենք, տալու քեզ ամէն բան
Սիրտ ու ականջ.

Փըռել հոգին մեր բոլորին
Քու ոտքերուն:

Բանալ թերթ թերթ դարերը մութ
Ժողովուրդին քու ցաւերուն,

Որ դուն կարդաս,

Կազմես բողոք,

Տանիս դնել ուր կը տանին

Ամէն ոճիր, ամէն չարիք,

Պատիժ ու վարձք պահանջելու:

Օրն է մահուան միահեծան,

Չոր մեռելներն ողջերուն չափ

Միտքէ հանել չեղան կարող:

ՊԱՐԱԳԼՈՒԽԸԾ. — Կայլակ կայլակ կ'իյնայ արիւն
Ծաղիկներէդ,

Երիտասարդ,

Կրակի պէս կոկիծ կուտան
Քառերը քու:

Ու լուսի պէս կ'իյնան անոնք
Խաւար մտքիս:

ԵՐԻՏԱՍԱՐԴԴԸ. — Նոր կը բացուին
Ալքերն անհուն մեր դարերուն:
Ու կը բացուին սիրտերը քար
Մեր զոհերուն:

ՊԱՐԱԳԼՈՒԽԸ. — Երիտասարդ,
Անցիր առաջ:
Արիւնն ահա դարձեր մարմար
Սրտին նման մեր զոհերուն:
Անպակ, աղւոր
Հսես ժայթքեր է հողերէն
Կոթողն այս սուրբ,
Հաւքելէ վերջ, բիւրեղ բիւրեղ
Հազար հազար հոգիներուն
Կոկիծը մեծ.
Երիտասարդ, մարմարն անպակ
Սպասողն է քու պըսակին,
Զովանալու:

ՊԱՌԱՒԸ. — Ամենուն հետ մանչուկն ալ իմ,
Մարմարին տակ,
Երիտասարդ:

ԽՈՒՄԲԸ. — Մարմարին մէջ մայրերը մեր.

ՊԱՌԱՒԸ. — Տարիքդ ունէր,
Երիտասարդ, քեզ պէս կորիւն:
Մէկ հատիկս էր, երիտասարդ,

Ողջն ու մեռել,
Երկինքներէն սուրբերը մեր
Են կանչուած
Արցունքն իրենց արտասուելու,
Անձրեւ կարմիր,
Վրան անձիր հրդեհումին
Մեր ցաւերուն
Երկրէն երկինք կամար կապող:

ԵՐԻՏԱՍԱՐԴԻԸ. — Առէք, առէք,
Անդունդներէն ծեր բիթերուն
Առէք արցունք:

ԽՈՒՄԲԸ. — Խորութիւնովը ծովերուն:

ՃԵՐՈՒԽԻՆ. — Ով ալ ըլլաս,
Ըլլաս ոգի թէ ողջ մարմին
Ըլլաս Վրէժն ոսկոր հազած,
Դուն ալ մեզ հետ պիտի կենաս,
Գիշերին մէջ
Ընդունելու ինչ որ ունին
Մեզ ըսելիք երկինք, երկիր:
Առաջ,
Տես, կ'արձակուին
Արիւն ու կայծ սիրտէն քարին:

ԵՐԻՏԱՍԱՐԴԻԸ. — Ո՞ւր կը կանչէ զիս ծայնը ծեր:
Ո՞ւր կը կոխեն իմ կրունկներ:

ՊԱՐԱԳԼՈՒԽԻԸ. — Դուն մտած ես կախարդ աշխարհն
Հոգիներուն:
Անոր սեմին
Պիտի լեցուիս դուն ուժերով

Պիտի զան քեզ:

Ու տուր նայուաշծք

— Ինչպէս հազար ակունքներէ
Կը վազէ լոյս,

Լոյսերն իբրեւ հին հէքեաթին
Աչւըներէն մեր սուրբերուն:

ՊԱՐԱԳԼՈՒԽԸ. — Կայլակ կայլակ արիւնն է ան,
Եղբայրներուդ ու քոյրերուդ
Երիտասարդ,

յարին երևսին պուտ լոյսը կը պտղի. յետոյ կա-
թիլ կարիլ կը բափի, մեղմ, կախարդական բայց
մարդկային

Տե՛ս, ինչ անուշ

Ու ինչպէս մեղմ

Բխումն է ադ,

Որ պատմելու կուգայ քեզի

Ինչ որ ըրաւ զիրենք այդպէս

Կեանքէն անդին ալ տառապող,

Նիդը Հայոց Դատապարտուած՝ չհանգչելու

Ծոցն իսկ մահուան:

Երիտասարդ, բխումն է սուրբ

Հին ուժերուն,

Ժամանակ Որոնք կ'անցնին քու միսերուն:

Խորհուրդն է մեծ, քարին վրայ,

Սա ամայքին,

Քու պատմութեան նոր տեսանող

Հանդերձելու

Բերանը քու.

Ամեց ոյ Հայոց Խորհուրդ՝

Հին պատմութեան:

ԵՐԻՑԱՍՍՐԴՔ. — Ամէն ծաղկէ, իմ եղբայրներ
Դարով արիւն:
Ամէն կարմիր, իմ եղբայրներ,
Սիրտ է տըղու:
Ամէն ճերմակ, իմ եղբայրներ,
Այս աղջրկայ:
Ամէն կապոյտ աչք է մանկան:
Ամէն գեղին՝
Ոսկեպըսակ գլուխ հարսի:
Ահա ինչու, ծանր է այնքան
Ծաղկեպըսակն այս՝ մատներուս:

ՆԵՐՈՒԽԻՆ. — Գիրն այդպէս է ծաղիկներուն
Մեր աշխարհին,
Երիտասարդ, անցիր առաջ,
Գիտցիր միայն
Թէ զիրն այդ սեւ, զիրն այդ կարմիր
Մենք կարդացինք
Զեզմէ առաջ դար ու դարեր:
Առաջ, առաջ
Դէպի խորանն ողջակէզին:

ԵՐԻՑԱՍՍՐԴՔ. — Ինչպէս, ինչպէս մատչիլ սակայն
Սուրբ խորանին
Ուր ազգն ամբողջ զերդ մորենի
Կը բռնկի.
Ինչպէս քաղել աչերէն իմ
Արցունք բաւող
Կրակներուն ծեր ամենուն,
Ով եղբայրներ,
Մատաղ մատաղ իջած հողին

տախտականածը ծածկող, կտոր մը ծովու նմանութեամբ :

ԵՐԻՑԱՍԱՐԴՔԸ. — Ծո՞վ արիւնի, ծո՞վ կըրակի :

ԽՈՒՄԲԸ. — Ծո՞վ կարօտի հոգին բոլոր Մեռելներուն ու ողջերուն, Կրակ ինչպէս բխող անշէջ՝ Պողոտայէն, քառուղիէն, Արահետէն ու փապարէն : Չունինք մենք քառ պատկերելու Տարփանքն անոնց որոնք ինկան Հայրենիքին քու դաշտերուն :

Լուրիւն զոր կը պատռեն յօդաւոր ձայներ, դասական հառաջանի, ծանր, անհանգիս կիրժի, առանց իմաս հազնելու :

ԽՈՒՄԲԸ. — Երիտասարդ կ'առնե՞ս դուն ալ Զայներն այս խուլ Երկինքներէն ու հողերէն, Մեզ թելազրող Թէ քիչ մը վերջ՝ Տապաններէն ու հորերէն, Անդունդներէն ու ծերպերէն, Քու պատմութեան սուրբերը նոր Հիւտուին պիտի մեծ պըսակին, Շուրջն այս քարին, Պատգամելու պապակն անմահ Ժողովուրդիդ քու կարօտէն Արդար, ազնիւ ապրումներուն :

ՊԱՐԱԳԼՈՒԽԸ. — Անցիր առաջ,

ԵՐԻՏԱՍԱՐԴԻՀ. — Ծաղիկներն այս կը պատմե՞ն ձեզ
Գեղեցկութիւնն աղջիկներուն
Որ թոռմեցան ճամբու եզրին,
Թեւերուն մէջ ալիքներուն
Մեր գետերուն,
Կամ զնտանէն ներս գերութեան :
Ո՞ւր է ծաղիկն որ թելադրէր
Շնորհը քաղցր պարմաններուն,
Ինկած մինակ,
Ինկած խումբով,
Բզիկ բզիկ,
Շեմին վրայ մեր տուներուն,
Դուռին առջեւն ապարանքին,
Կամ կախ գլխէն՝ մօրը ծունկին:
Ո՞ւր է ծաղիկն որ մեզ ըսէր
Անուշութիւնն մանուկներուն
Առանց հացի, առանց կաթի,
Որոնք չորցան
Կուրծքին վրայ մեր մայրերուն...
Դուն անպատում ողբերգութիւն
Հայ ժողովուրդ,
Պըսա՞կն այս խեղճ՝
Հսփոփելու,
Հազարն ու բիւր
Իջած մահուան
Ոսկի դաշտէն ցորեններուն.
Խաժ փրփուրովը պատանքուած
Մեր գետերուն,
Ու սարերէն
— Զերդ աղամանդ սափորներէ

Բացուի կնիքն դամբաններու .
Դու ւրս, կոթողին բոլորուելու
Դուք մեռելներն Ապրիլին սեւ :
Մեզ ըսելիք ունիք այնքան ,
Դու ւրս, մեռելներդ Ապրիլին սեւ :

Քարերը կը շցուիմ : Անոնց խորհն ձեւեր, պա-
տամին :

Քակուի կապանքն ստուերներուն
Զեր մարմինէն,
Հալին հետքերը խոցերուն :
Բերէք մեզի մահուամբ մաքուր
Գեղեցկութիւնն արիւնին ձեր :
Երիտասարդ, բաց քու թեւեր
Ընդունելու կարաւանը
Մեռելներուն :

ԽՈՒՄԲՀ . —

Երիտասարդ
Բա՛րծը ճակատդ՝ այդ կործանած :
Ոտքերդ ուղի՞ղ : Մարմինդ ամո՛ւր :
Իրաւ իրաւ կ'ըսենք քեզի
— Երակներէն ու խորշերէն
Սա մարմարին ,
Աչքեր բացուին պիտի քեզի
Միլիոններով
«Ընդունական ուխտդ» ըսելու
Ու պոռալու ,
Ցասումն հզօր հանգչիլ մեռնիլ
Զկրնալու :
Յայտարարէ սիրտըդ սեղան
Ժողովուրդիդ

Պուտ պուտ ծլող
Փշրանքները մեր ծայներուն ,
Որ դուն տեսնես ,
Անհուն գիրքէն ժամանակին
Պատառ պատառ ծեւերն ինկող
Բոլոր անոնց որոնք մեռեալ
Բայց կենդանի
Գան պիտի հոս ,
Քեզմով մնզի
Պատգամն իրենց պատգամելու :
Կրակն այս սուրբ
Քեզ իմաստուն , քեզ տեսանող
Կը հանդերձէ
Որ ընդունիս հերկին վրայ
Քու ուղեղին
Ինչ որ ունին
Ուղեղն ու սիրտ բոլոր անոնց
Որոնց գրուած չըլլար մեռնիլ

ԽՈՒՄԲՀ . —
Որոնք ինկան այն սեւ օրին
Մօտ պատմութեան ,
Սեւ օրերուն՝ հին պատմութեան
Բայց չմեռան ,
Պահելու ողջ պատգամն հըզօր
Որ դարէ դար
Կուգայ այսպէս
Ճամբաներէ մեզ անծանօթ ,
Ու կը մաքրէ ժանզը հողին
Ու կիրքերուն ,
Դարձիր ետիդ ,

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

ԵԿԻՈՒՆԵՐԸ

Վարագոյրը չէ իշած առաջին պատկերի վախճանին : Յողը լուսական մը մեջ փախչող շուժերու նևան, զգալի դանդաղութեամբ կը վերևան պատկերը, դուռը կամարը, հեռասանին ուսայնեները : Բեմը կը պահեիր կերպարանից : Կորողը հիմա ատրաշեկ սիւն է : Պատարը, ծերութին, պարագուիսը, պարը, երիսասարդը լուսազգես, բայց պահող անուրուային իրենց իրականութիւննը : Կարսիր, դեղին, կապոյժ լոյսերու նրինի մը մեցին կը յօրինուին մարդկային կերպարաններ, որնելք թեւ ուրուատիպ, տարաւ կը զգենուն սուներային իրականութիւն մը : Եկունքները իրաւ կը յաջորդեն պատկերին ընթացքին : Քահանան բուրվառով կը շրջի հողի հողի : Անոր կը հետեւի կապուտիկ մուխի թերեւ աղիք մը որուն կտրները մարդկային ձեւերու մօս զգայախարութիւններ կը բաւակն : Ա. Եկունքը մտած է թեմ, թերեւ, տարտամ, ինչպէս կը վայելի սուներներուն : Լուռ ու ծանր՝ ինչպէս մեռնելին :

ԵՈՒՄԲԸ . —

Երիտասարդ

Թեւդ երկարէ մեծ մեռելին

ԵՐԻՏԱՍԱՐԴԸ . — Ո՞վ ալ ըլլաս,

Գալդ է բարի,

Թող օրհնուի

Ո՞վ սրբազան , ով սիրական
Դուն իմ եկտոր ,
Մէջն ես գողթան երգիչներէն :

Յ. ԵԿԻՈՐԸ . — Հայր ալեւոր ,
Ինան աչքէդ մաշկը մութին
Փոշի ոստայնն ալ դարերուն ,

Մատուցներուն պտղուցովը կը քուի քօրուել դարե-
ռու փոշին , մինչ անոնց շարժումովը կը փետք մի-
սերը մութին , աչքերուն վրային :

Ինան միտքէդ կապերն անմիտ
Ժամանակին ու պատմութեան ,

Մատերը կ'ուրուագրեն շարժումը գանձին կափարիչ
մը յակելու , ու աերաւ գանձեր սերմանելու :

Ու փարատին
Սրտիդ մոայլ ճամբաներէն
Մէզն ու շարաւը սուգերուն ,

Մատերը կ'ընեն սիրու պարպելու շարժումներ :

Որպէսզի դուն , հայր ալեւոր ,
Ու քեզի հետ մարդերն այս ողջ
ՀԱՅՐ անօթ
ՀՆԴՊՈՒՆԵԼՈՒ
Արցունքին հետ մեռելներուն ,
Կրակն անմահ բոլոր անոնց
Որ ինծի պէս աչքերով բաց ,
Ու մարմինով փշուր փշուր ,
Աստուծոյ լոյսն անիծելէն

Մենք ունինք ծեզ պատգամ ուրիշ,
Պատգամը նոր :

ԵՐԻԾԱՋԱՌԴԻԸ . — Բաց դաշտերն են մեր սրտերուն :

Օրն է ահա , որ արծրեւես
Բառերը քու ,

Զերդ թեւաւոր կրակ անտես

Վրան դաշտին լուսակարօտ ,

Յուսակարօտ

Մեր սրտերուն :

Ա. ԵԿԻՈՒԾ . —

Քիչ վերջ , քիչ վերջ

Անձրեւն այդ նոր

Պիտի զայ ծեզ բերաններէն

Բոլոր անոնց

Որոնք եղան ան սեւ օրին

Կախ չուանէն թշնամիին ,

Կրունկներուն անոր երկաթ

Կոտրուելէն ,

Կրակի մէջ , տանիքի տակ ,

Բայց պահեցին խորհուրդն անյաղթ

Իրենց ցեղին ,

Դարուց ի դարս ,

Տալով մեզի դասն անթառամ

Վսեմ պարտքին ,

— Մահուան ընդդէմ մաքառելու :

Քերթողներուն զիրն է կրկնել

Խմաստն անոր զիրէն անդին :

ԽՈՒՄԲԸ . —

Փառք քերթողին

Սրտէն որուն կ'աղբերանայ

Փոխան մեզի , մեր ետեւէն
Տապանն առած իրենց ուսին
Նոյն խորհուրդին ,
Կը յաղթերգեն , փոխանցելու
Յարանորոգ , յարածնունդ
Չեր հայութեան
մասնաւուն մշակը անվախճան կենդանութիւն
ֆասիս և — Կտակ իրենց այդպէս ամբողջ —
մասնաւուն դաշտակը կրակ գիրն ուսամբարձ :
ոմախանակութայ Հայրենիք , առքը որուն
մքարանաւաս Այրեց միլիոնն բայց անեցուց
առանձ ու զբանութիւն ուրիշ միլիոններուն
սկս մըդախորութեանիք նոյն :
մասնաւուն Աշխարհ հայոց , դուն խենդութիւն ,
դամա մզդիր ածո Գինովութիւն մեռելներուդ
Ու ողջերուդ :
Մենք ըրինք ուխտ
Քեզ գովելու , քեզ սիրելու
Ու տարիանքին մէջէն այդ սուրբ
Ընդունելու
Լեռ , առապար ու անապատ ,
Քեզ ծնելու
Ու առքիդ մէջ , աշխարհ հայոց ,
Մահն ընելու
Պահ անպատում ըստեղծումի :
Երիտասարդ , դարձիր կողքիդ ,
Միտքի բանւորն է , տես , կուզայ :
ԵՐԻՑԱՍՍՐԴՔ . — Գալդ է բարի , ո՞վ ալեւոր ,
Դո՞ւն ալ անուն չունիս տալու
Քերթողին պէս

Սրեան նման :

Ահա ինչու

Կ'առնեմ բերնէդ թելն ապրշում

Քու միտքերուն

Որոնց ուժով, ժողովուրդն այս

Քանի՛ անգամ

Սպառսպուռ կործանումէն

Կերպն իր գտաւ

Կրունկներուն վրայ կրկին

Ամբառնալու :

Որոնց ուժով ան դարմանեց

Ամբաւ կորուստ,

Աւերակին վրայ՝ յամառ.

Յօրինելով

Միշտ նոր, հզօր մշակոյթներ,

Մոխիրներէն՝

Նոր երկիրներ, արքայութիւն.

Հայրենիքին մէջն ու հեռուն,

Յաղթահարեց արգելք հազար,

Իր տաճարին, իր պատմութեան

Եւ իր լեզուին, աւանդութեանց

Մէջ խենդեցած :

Միտքին բերնով, իմ ժողովուրդ

Կը խօսի բեզ

Հպարտութիւնն ուղեղին քու :

ԽՈՒՄԲԸ . —

Երկաթամուր հաւատքով մեր

Ու կիրքին մէջ ծովու պէս խոր,

Փշուելէն բայց նորնալով,

Մտեղծելով,

Մենք անցեր ենք դարերը մեր,

եազները ու ապագաները : Բժիշկը, տրում, յոզմած,
մարդասէր ու անմխիքար, առենօրեայ ցաւերու յա-
ձախանիքին մեջ կեանիքն խուսափող : Ուսուցիչը,
միամիտ, յիմար, բարի, նկուն, բաղր ու մանկու-
նակ : Ճարտարապետը որուն զանկլը կաթողիկոներու,
գերեբներու, մեծ պացֆներու երկրագունդի մը բե-
ղադրանիքը ունի : Բարեւարը, որ իր մեղքերուն հա-
կերը կը բաշէ, դեսի բարիքներուն պարտկը, հա-
ւատաւոր, իրաւ, պարզ ու մեծոնդի նոյն առևն :
Մարտիկը որ պատմութիւն է կենդանի, իր արիւնս
պատանիքին վրայ հայոց աշխարհին ուրուանկար բար-
ձակը ցուցադրելով, հաղածուած, վաեմ, անվախ ու
երշանիկ : Յեղափոխականը, յոր, դաման, ճակտի
տեղ երկար տախտակ մը կրելով ուրկէ կամքին ակուր
ինվանիքը շայն կը փորէ, յանգեղու համար դահիճին,
կախաղանին, կրակին ու յեղդաման կորուսին :
Եկեղեցականը իր պարեզօտով բաղր, ընտանի : Երի-
սասարդը, մայուր ու իրաւ, պատրաստ զո՞՞՞ բողոք
կունքերուն : Այս բխումները զունառուած են սա-
կաւին իրենց անձնաւորութեանց ընդհանուր բեղա-
դրանիքներով :

Ասուց եւեւէն պատիկներ, պարմաններ, մանչ
ու աղջիկ, կիններ, մայրեր, ծերեր, պառաւներ : Ի-
րենց հազորածին մեջ զանազանութիւնը ուներուն,
կճիքը՝ տարիներուն :

Ամբողջեն կը յառնէ ժողովուրդը :

Անոն պիտի աշխատին տեղ գտնել կորողին շուշը
ԵԵՐՈՒՆԻՆ . — Բարով, բարով, հազար բարով
ՀԱՅ ծեր զալն այս կոթողին,
Հայ ժողովուրդ,

ԽՈՍՈՂԸ. —

Հոս ենք ամէնքս, նորն հինին քով,
Հազարմով ես կը չափեմ
Հասակն անհուն մեր զոհերուն։
Հոս ենք բոլորս, ձեզ ըսելու
Ինչ որ ըրաւ ծեզ յուսաւէտ
Այսքան ցաւէ, արիւնէ վերջ,
Հաւատալու

Չեր պապերու պատգամներուն։
Եկեր եմ ես, խօսքէն առաջ,
Ու եկեր են բոլոր ասոնք,
Ճամբով ծայնին, պաղատանքին
Ու կրակին

Չեր բոլորին,
Չեզ բերելու,
Ինչ որ հողին ներքեւ անմահ
Մեզ ապրեցուց,
Ինչ որ հողին վրայ տուաւ
Չեզի հաւատք՝
Դիմանալու ողբէն անդին։
Չեզ կը բերենք
Սուրբ աւետիքն
Հայրենիքին մեր յարութեան
Հայրենիքին
Որուն կիրքին,
Որուն սիրոյն
Որուն առքին մէջ ահաւոր
Միլիոնն ինկաւ ծեր պապերուն,
Բայց կտակեց ծայնովն արեան
Ինչ առեր էր երէցներէն։

ԳՈՐԾԻՉԸ. —

Բազկովն ուժին ամէն մէկուն,

Զմբուխտ, ոսկի պատմութեանն իր,
Ու ծառերէն ճըղակոտոր՝
Պտուղն անզին Ազատութեան,
Եղբայրութեան ու Բարութեան,
Ողկոյզ ողկոյզ,
Զաւկըներուն համար բոլոր :
Օրն օրերուն, իմ եղբայրներ,
Հայրենիքն է հայոց շինուած
Խելքով, բազկով,
Զեր բոլորին :

ՈՒՍՈՒՑԻՉԸՆՔ. —
Օ՞րն օրերուն,
Ուրկէ պակսէր
Ողբն ընդարձակ,
Սուզը դժխեմ
Մեռելներուն ու ողջերուն,
Տրտմութիւնն հայ,
Մատեաններէն, դիւաններէն
Մեր պատմութեան
Անցած սրտին, ոսկորներուն
Եւ ուղեղին
Զաւկըներուն մեր անուշիկ
Որոնք դարեր սեւ կարդացին
Մեր գիրքերէն .
Որոնք չեղան իրաւ տղայ
Նախնիքներովս իրենց հպարտ,
Ու սորվեցան միայն սգալ :
Օրն օրերուն որ կը բառնայ
Աղջամուղը սեւ թախիծին
Աչուքներէն
Մեր բիւրաւոր մանուկներուն :

Բնդմի՛շտ՝ վախճանն՝ աւերածին :
Կ'առնեն սկիզբ, սա գիշերէն
Առքն ու փառքը Հայրենիքին,
Սահմաններուն վրայ որուն
Ազգ մը ամբողջ երդում ունի՛
Փշուր փշուր խորտակելու .
Ով յանդգնի ծուռ նայելու
Դիձէն ասդին աճող հասկին :

ՃԱՐՏԱՐԱԳԷՏԸ .— Օրն օրերուն, իմ եղբայրներ,
Թշնամիին դիակին դէմ:
Ըրինք թիթե՞ղ պողպատն անոր,
Ըրինք փոշի ոռումբերն անոր:
Կըրընկակոխ,
Բզրկտեցինք պատառ պատառ
Իր բանակներն անպարտելի,
Խորքն հողերուն եւ օդերուն
Ու զերդ խոիւ, ճմուռ ճմուռ
Զախջախեցինք զէնքերն հզօր:
Յաղթանակն է հայրենիքին
Բազկովն երկաթ կորիւններուն
Հայրերն որոնց
Ինկան առաջ երսուն տարի:
Զայն արութեան,
Զայն յաղթութեան
Բերաններէն մեր բոլորին
Մենք մեռելներ ու դուք ողջեր
Հայրենիքին սուրբ մատեանին
Դիրով ոսկի անունը ձեր
Արձանագրեր :
Փառք հայութեան ,

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

ՀՈԳԵՀԱՆ ԳԻՍ

Ծերունիին ցուցմունիվը բեմին կոնակին վարագոյրը կը վերհայ : Տեսարանն է մանրանկար պատու մը ինչպէս, կոնազուին շերան մը դէպի վարքանացող ու ամրող դաշտին յատակ յարդարող հասակը : Լեռը հորիզոնն է ամրող : Վերին վարկայծիցուն, ձերմակ ուրեմ զանազան զոյնով լոյսի փշրանիվներ, շամանդադային բայց յատակ, կ'անձրեւն, անվախանան բխումով մը : Ծանր, նոյնիան լուսիտակ մշուշ մը կը ծածկէ շերան ոժերը, նոյն շողարձակումով : Պահ մը, այդպէս մեծափառ, շեռը կը նսի, մարդկային, իրուն, խօսելու պատրաստող հիփեարի հսկայի մը նևան : Վարագոյրը կը ծիսայ, ու կը բուի շեռը իր կարգին մեղմ դոդդղալ : Մշուշին մարմինին մեջ անզզադաբար կը բուսնին սեւ լիեսներ, զիծեր, երկրացափական ձեւեր, որոնք կ'աւրցին ու կը շինուին, անտես մասի մը, բաղաժի, արուարձաններու որուատեսիլ կերպարանիվը բեղադրոյ : Լեռան երկու բեւերուն՝ դաշտային խոնարհում մը : Հորիզոնի զիծին՝ տակու բանձրացումովը՝ հողային տա՛րրը որ ուրուայնութիւնը կը զափէ ու տեսարանը կը վերածէ երկրային հանդէսի մը : Բայց մշուշը մշուշ է, կարծես անհրաժեշտ որպէսզի յարութիւն սոնող բաղաժի մը բնայական նաւսարապեսումը դառնայ կարելի : Մշուշին պատուածներին, բազ մերինեան պատառներ, ծիազէն, բաղեղէն, ծալուեցէն, որոնք ի վերջոյ կը հանդարժին, կը նսին,

տրուած են մեր սրբազն երաժշտութեան առենքն
տիպարացին խազերին : Եկեղեցական հով մը այդ ձայ-
ներին , տաճարին թեղադրանին նես հաշտ որպէսդի
ձեւերը բանարանան հանդէսի մը մեջ : Թափօր մըն
է երկու թեւերով ու զօրաւոր կեղրոնով մը , շենքե-
րուն սրտեն կարծես բխող զոյզ մեծ շուրեւու նման :
Զայն կը կարապետ պարբեւ հասակով , աղիտառ ծե-
րունի մը : Անոր զլիուն վեղարի տեղ ուլի բազր :
Անոր աչքերը սուրբի պայծառ աչքեր են , այնին
զնուի անունու ու այնին մասնաւոր նայուածոնի : Դի-
տողը անոնցն կ'առնեա իր ուզածը : Լիսն մարմինը
սպիտակ շղարշի մեջ , որ պարեզօսի մը ձեւն ունի ,
մեջքին կամարով մը անբացած : Մեկ ձեռքին ուկեայ
զարագան : Միւսին խաչ : Անոր հետեւորդները շուր-
ջառաւոր վարդապետներ են , դասական վեղարով :
Քահանաներ , սաղաւարտով : Կան որ ուրար ունին :
Մատադ տղաք աղ եկեղեցական շապիկներով :

Բեսի եւեւին յառնող այս բխումին դիմաց կո-
րողը շրջապատողները իմբնարձեւաբար կը բացուին ,
զոյզ թեւերով : Իրաւու խառնուած զործողութեան
մաս առնող բոլոր անձնաւորութիւնները : Պառար
գլուխը բարին պատուանդանին կը մնայ անշարժ :

Քահանան ձզած է իր բուրկառումը , ափիրա-
րան դիմելու դանդաղ յառաջացող հանդէս :

ԽՈՒՄԲԸ . —

Էջմիածինն ի հօրէ
Եւ լոյս փառաց ընդ նմա :

Երզը անակնկաղ , բամբ , բիրս , յաղթանական :
Կը մեղքուին երկինքին վեղիկերը : Լեռը կը դողդայ ,
կարծես իր գլուխին վրայ զգալով ոսքը Աստուածու-

ՊԱՌԱԽԸՆ. — Դանդաղ կը բարձրանայ ծունկերուն վրայ՝
Աչքերը անզօր են լոյսը հանդուրծելու։ Մատներովը
կ'ընկ հովանի աշքերուն։ Լուսաւորիչը հասած է կո-
րովին։

ԾԵՐՈՒԽՆԻՆ . — Լուսաւորիչն Հայաստանեա՞յց :
Ողջն ու մեռել նետեցէք վեր
Զեռքերը ծեր .

Բացէք ազատ, սանձակուոր՝
Զայները ծեր

Աղաղակել երկինքներուն ,

Սանդարամետին

— Բիւր ովսաննա ,

Մեռելներէն մեզ եկողին :

Q U A R T E R L Y . —

Հուս հաւատքիդ հոգիս մատաղ
Դուն Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ .
Ըսին , բերես պիտի տղաս ,
Զեր աշխարհէն :

Բարով ըլլայ զալըդ մեզի :

Բերի՞ք արդաս :

Առաջ տրդաս : Վերջը ողջերն
Ու մեռելներ :

ԺՈՂՈՎՐԴԻՐԴՅԼ . — ՈՎՍԱՆՆԻԱ , ոՎՍԱՆՆԻԱ՝

Յարուցելոյն ի մեռելոց,

Յաւէտ անմահ Լուսաւորչին

Հայաստանեայց :

ՀՈՒՍԱԽՈՐԻՉԼ. — Փառք, յաղթանակ

Եւ օրհնութիւն

Մահուամբ մահը կոխոտողիւ

Կանչեցէք ծեզ հոգիներն ողջ
Նախնիքներուն, մօտ ու հեռու,
Չեր պապերուն

Որոնք ինկան, չորս ծագերուն,
Գերի, պանդուխտ, սըրախողխող.
Ու դարերով մընացին զուրկ
Խաղաղ քունէն մեռելներուն,
Հողերուն տակ ըսպասելով
Պատգամը մեծ արդարութեան
Ու փրկութեան :

ԽՈՒՄԲՔ . — Եկեր են հոս, երամ եղամ,
Ծագերէն չորս
Մօտ ու հեռու աշխարհներուն,
Բոլոր անոնք ծոցն հողերուն
Որոնք իջան բաց աչքերով :
Օ՞րն օքերուն :
Օրն է անոնց ...
Լուսաւորիչն Հայաստանեայց
Հանգիստն արդար
Պիտի բաշխէ ըսպասումին
Սնմար յոյսի՞ն
Հերոսներուն ...

ԽՈՒՄԱԽՈՐԻԶՔ . — Նո՞ր շարական հին բառերով .
Ատեանին տեղ տաճարներուդ
Ամայքն այս սուրբ :
Բոլորուեցէք կոթողին շուրջ :

Մեղմ, անարմուկ թեղադրուած շարժումը կը գործադրուի : Խումբը, պարագրուխը, ծերունին կը պահես իրենց տեղերը :

Այլ քու զիրին, ճակտիդ զիրին :
Թող պատուի խուրծն ավիրատ
Քու զերութեան մուրհակներուն
Քանի անգամ
Քու արիւնո՛վը կրկնագիր :
Թող հալածուին, շոգիանան
Աղտերը քու :
Թող լուացուի սիրտդ արիւնոտ
Իր թունաժէտ պալարանքէն :
Մաքրամաքուր, լեռներուդ պէս,
Ըլլայ հոգիդ նման վարդին
Նոր արթընցող՝ պարտէզներուդ :
Աչքերդ ըլլան խաժ տաղաւար,
Սեղան մաքուր
Բարիքներու, անուշութեան
Դրացիիդ, թշնամիիդ :
Մատներդ ըստեղ՝ շնորհներուդ
Աղբիւրներուն
Հոսեն որոնք իմաստութիւն,
Խելքն ու հնարքն ըստեղծումին,
Վրան ծարաւ քու հողերուն,
Մազաղաթին խնկագունակ,
Ու մարմարին :
Միտքդ արծակուի իր ժանգերէն
Զոր զերութիւնը լրուագեց
Անոր հզօր հանգոյցներուն,
Դանդաղելով թռիչն աղւոր,
Խոյանքն անհուն
Մտեղծագործ քու ուժերուն :
Բայց ամփոփուէ եւ զօրացիր

Մեռելներէն նորափետուր
Նորագուարթ ու նորավառ
Արթընցողին .

Ոստանն է մեծ ,

Խորհրդային Հայաստանին :

ԲՈԼՈՐԸ. — Հուրրա , հուրրա , հուրրա աղաղակները կը
խառնուին աննկարազրելի ժխորի մէջ : Լաց ու ա-
ղաղակ : Յետոյ աւելի յստակ :

ԼՈՒՍՍԻՈՐԻՉԸ. — Հուրրա , հուրրա , հուրրա :

ՊԱՌԱԻԸ. — Որ շուարած է ծափերեն , աղմուկեն ու կը
վախնայ :

Եկա՞ւ տըղաս . . .

ԼՈՒՍՍԻՈՐԻՉԸ. — Երգեցիկ դպիրի մը գլխուն դրած է
ձեռքը .

Հոս է տղադ ,

Զափէ հասակն իր սլացիկ ,

Հիւսէ թեւերդ իր կռնակին ,

Ու մէկին մէջ

Սիրտը գտիր հազարներուն

Ու բիւրերուն , մեռելներուն :

Հայր այս բոլոր պարմաններուն

Հայրենիքն է Խորհրդային :

Ապրի հազար , ապրի անմահ

Հայ Հայրենիքն Խորհրդային :

Աս է իմ նոր հոգեհանգիստ :

Թող աջն անտես կենայ պաշտպան
Սնոր ամբողջ ձեռնարկներուն,
— Մարդերն ընել ազատ՝ պէտքէն,
Ու պակասէն սուրբ ցորենին:
Մարդերն ընել իրար եղբայր
Կրօնքին մէջն աշխատանքին:
Լսեցէք լաւ

Դո՛ւք, մեռելներ որ սրտադիւք
Իջաք կայքէն ձեր երկնաւոր,
Հաղորդ գալ ձեզ կանչողներու
Ապրումներուն:

Ու դուք ողջեր
Որ հեղեղին դիմաց ցաւին
Ու ծովերուն մէջ զրկանքին,
Փաստը տուիք ազնուական
Չեր առնութեան,
Դո՛ւք, ժողովուրդ հնոց նորոց
Հայաստանին,
Ունիմ ձեզի խօսքն իմ՝ հասուն
Մէջն արեւին երկինքներուն:

Չեմ դառնար ետ, աստուածակերտ
Ամբարձումէն Էջմիածնին,
Տօնը մինչեւ մեր օրերու
Գարնանամահ վկաներուն:
Չեմ բանալու դիւանն անբաւ
Ազնըւութեան, հերոսութեան
Չեր պապերուն:
Չեմ մեկնելու զիրն ալ ճակտին
Չեր բոլորին
Տարբեր՝ զիրէն ձեզի ծանօթ
Շատ ազգերու որակուած մնծ:

Սէրն է կեանքին որ դիմաւո՞ր՝
Մահուան բոլոր զինւորներուն:
Միւսն իմ խորունկ պատգամներէն
— Սէրն Ոզիին,
Որ կը հազնի կերպարանքներ
Դիրի, քարի, մազաղաթի
Հեղուկ ծայնի,
Ստեղծումին արգանդներէն
Նախնիքներուն՝
Քանի անգամ
Գերեզմանէն ձեր պատմութեան
Ծնո՞ղ՝ կեանքին ձեզ վերստին:
Ու սէրն արեան, անվերադիր,
Որ իրարու կը շաղկապէ
Ամբաւ դաշտերն ապրումներուն,
Դարերը ձեր իրերահաշտ
Բնծայելով,
Ողջն ու մեռելն եղբայրօրէն
Հաւասարող:
Սէրն այդ հըզօր ձեզ խօսեցան
Ամէն դարու
Բերանները ձեր մեծերուն:
Ու դուք գիտէ՞ք
— Զպակսեցաւ ան երդին տակ
Հիւղակներուն,
Պարզ սիրտերուն շինականին:
Ու դուք գիտէ՞ք
— Ան պակսեցաւ իշխողներուն,
Սեղաններուն
Չորցընելով աշխարհը մեր:

Թող մեռելներն իջնան խաղաղ
Իրենց քունին ու երազին:
Ու թող ողջերն հապարտանան
Թըռցընելով,
Խեղճ Սփիւռքի չորս ծագերուն,
Պատգամն ազնիւ, պատգամը սուրբ
Հայրենադարձ հրաւէրին:
Հսուի սուզին մէջ նստողին
Թիթեղ տանիք անիծողին,
Թէ վախճանն է այդ ամենուն:
Բացուեր դռներն հայրենիքին
Զաւկըներուն իր անխըտիք,
Խմաստունին ու տկարին,
Մեծատունին ու տնանկին,
Թէժ պատանուն ու ալեհեր
Պառաւներուն:
Բաց անդաստանն է հայրենեաց
Աշխատանքին ու բազուկին:
Երամ՝ երամ,
Փաղանգ փաղանգ,
Բանակ բանակ
Դէպ բլուրներ ու դէպ լեռներ,
Չեր մօր կուրծքին,
Խորհըրդային Հայաստանին
Որ,
Կը գոցէ արդ զաւկըներուն
Իր արիւնով
Եւ օգնութեամբ եւ զօրութեամբ
Հիւսիսի մեծ, արիարանց
Իր պաշտպանին,

Հիմը նորոգ, հիմը խորունկ
Երբ կը նետէք
Ճարտարապետը երկնաւոր
Արտերուն մէջն հոգիին մեր,
Հիմը նորոգ
Արդարութեան ու բարիքին,
Նոր կրօնքին,
Խաղաղ սրտին,
Կուշտ սեղանին
Յոյսն յարութեան
Կամարելով երկրէ երկինք:
Ճարտարապետն արդ երկրաւոր
Իմ բերանով
Աշխատանքը կը պատգամէ
Կրօնքը նոր:
Կ'ըսեմ ծեզի
— Զիառնուի արդարութեան
Զեր վաստակին
Կութքը դաժան անգութ շահին,
Եւ անարդար կողոպուտին:
Ծիլն իսկ խոտին, օտարներէն
Զիյնայ կալին քու հայրենի,
Իմ ժողովուրդ:
Զեռքդ երկարէ չունեցողին,
Տուր ցոյց ճամբայ մոլորեալին.
Հասիր, անծայն տառապանքին
Քուկիններուն եւ օտարին,
Ինչպէս ըրին պապերը քու:
Հպարտ, անուշ, բարձր ճակա՛տ՝
Բանակներուն դէմ չարքերուն,

— Խորանը նոր հըսկայական
Ուր պիտի գան բազմիլ փառքով
Նոր որդիներն Աստուածներուն,
Լոյսը կարմիր,
Սկիհն հացին մեր ցորենին,
Ու գինիին այգիներուն,
Եւ աղաւնին իմաստութեան.
Արդարութիւնն համատարած,
Խաղաղութիւնն
Հիւղէ ի հիւղ, երկրէ երկիր,
Ազգերէ ազգ,
Լուսանորոգ այգին մէջ խոր
Եղբայրութեան Խորհրդային:
Թող անսանան,
Թող անվախնան
Նախախնամուին
Նոր պետութիւնն Հայաստանեայց
Բազկովն անյաղթ զաւկըներուն
Օրինակին մէջ իր նահատակ
Հերոսներուն.
Անունովը Հօր եւ Որդւոյ
Եւ սուրբ Հոգւոյն,
Սալրո՛ղ՝ արեան մէջ ամենուս
Դարեր առաջ ու դարեր վերջ:
Հիմա, հանգի՞ստ,
Բոլոր ցաւած եւ անսփոփ
Հոգիներուն:
Մէջն իմ ծայնին՝ ճի՛չը մանկան,
Հո՛ւրքը մատաղ պարմաններուն,
Կա՛մքը մատաղ մեր մայրերուն,
Ու քաջութիւնն զինւորներուն,
Ուղե՛ղն հզօր իմաստունին,

Մոխիրներէդ իբրեւ փիւնիկ,
 Մայր բախտաւոր,
 Առնես ծոցիդ քու զաւկըներդ
 Քու իսկ մատով հրաշակերտ
 Նոր դրախտիդ,
 Խորհրդային Հայրենիքին:
 Սիրտն իմ աղբիւր մաղթանքներու
 Դարեր վազող ու չըսպառող:
 Եղէք օրհնեալ, գացէք խաղաղ,
 Տուները ծեր, ողջ ու մեռել,
 Ապրեցնել արիւնը ծեր
 Յաւիտենէ մինչեւ յաւիտեան:

Լուրին:

Լոյները կը նսին: Մուրը չի զար: Կորողը մեծ
 մոմի և փոխուած ու կ'այրի:

Անկէ բխող կոծկոծուն ու կիսաւոր շառայշին
 մեջ ողջն ու մեռել կը ժաղեն խորհրդաւոր դիպի ա-
 շակողմը բեմին ուր կաւարակաց մուսքը կը հիւսուի
 կրկին առաջին պատկերին:

Բեմի խորին մեծ վարագոյր մը, վերէն, կարմր-
 ուակ պատաճի մը պէս, կ'իշնայ դանդաղ, ժաղափին
 վրայ. քափացիկ ու աղուր: Այդ շղարշին տակ ժա-
 ղափը ընդարձակ բռնկում մըն և որսէ ներս շին-
 երուն բարձր մասերը կը բացուին ու կը զցուին:

Ամենին վերջ խուրը: Իր ետեւին

**ԼՈՒՍԱԽՈՐԻՉԸ.— Անուամբ Հօր եւ Որդւոյ
 եւ Հոգւոյն Սրբոյ:**

առ պերջ առ


1946 Մարտ, Երևանէմ

ԳԱԱ Եիմնարար Գիտ. Գրադ.



FL0338002

ЦЕНА



ԳԻՆ 3 ԵՒԼԻՆ — ԱՌԱՔՄԱՆ ԾԱԽՑՈՎ ՄԻԱՅԻՆ՝ 4 ԵՒԼԻՆ

ԱՍԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԻՐԵԼ. —

Printing - Press կամ S. T. Shirchanavarditz Union
Armenian Convent - Jerusalem.